

# ՀՈԳՈՒՍ ՀԱՄԱՐ

(Թիրրբահայ հարուստներու կեանքէն)

## Ա.

Եղեռնին յաջորդող երկրորդ կիրակին է:

Փամուն դանդաղները կը զօղանջին մեռելական հանդիսաւորութեամբ մը, ծանր ու դանդաղ: Հայոց թաղին օրերէ ի վեր ամայացած փողոցներէն առաջին անգամն ըլլալով մեծ բաղմութիւն մը կ'անցնի, ուրուականներու պէս անաղմուկ ու անչորուկ և հոյակապ եկեղեցին տաղաւար օրերու՝ խոնուժով մը կը լեցուի Պատարագի կիսուն՝ մեր ծերունի վարդապետը քարոզի կը կենայ:

— Հայ ժողովուրդ, մեռնողները մեռան ազատեցան, Աստուած անոնց հոգուն պիտի ողորմի, մնացողներուն վիճակն է դժուար: Գիւղերէն քանի մը հազար խեղճեր քաղաք թափած են, անօթի, մերկ, անպատասպար քաղաքին մէջ ալ գործ ու վաստակ դադրած է, խեղճութիւնը ամեն կողմ բռնած: Չմեռը վրայ կը հասնի, մեր սև բախտէն՝ այս տարի ամեն տարուընէ աւելի խիստ: Չբաւորներուն օգնելու համար յանձնաժողով մը կազմած ենք, որ տնէ տուն շրջելով հանգանակութիւն պիտի ընէ. բայց օգնութեան պէտքը անմիջական է, այս օրեր արդէն քանի մը սովամահներու դիակը բերին գերեզմանոց. այդ պատճառով հիմա անմիջապէս սխակ պիտի պտըտցընենք մէջերնիդ: Քրիստոնէական գթութիւնն ու եղբայրսիրութիւնը այս օրերուն համար են մանաւանդ: Տուէք, օգնեցէք, պատառ մը հաց ունեցողը թող իր անօթի զրկիցին հետ

բաժնէ, երկու ձեռք հաղուստ ունենողը մէկով ալ իր դրացիին մերկութիւնը ծածկէ: Թշուառութիւնը մեծ է, մեր կարողութենէն շատ վեր, բայց ինչ ընենք. Աստուծոյ գառ օգնական չ'ունինք, զիրար պահենք պահպանենք, մինչև որ Աստուծոյ այցելութիւնը հասնի...

Ալ չը կրցաւ շարունակել, հեկեկանքը խեղդեց իր ծերուկ ձայնը: Դիմաշէն՝ կանանց վերնատունէն՝ արդէն փրթած էր լացը, և վայրկենապէս բոլոր սրտերը հը փղձկէին, ու ամբողջ եկեղեցին կ'ուլար մեռելի տան մը պէս: Խեղճերը, անլաց ու անմոռնչ թաղեր էին իրենց ինկած սիրելիները, բայց հիմա՝ անհուն վիշտերնին քովքովի բերած՝ արդարութեան Աստուծուն սեղանին առջև՝ աչքերնուս մէջ ժահրացած արցունքը կը պոռթկար...

Պատարագի աւանդումէն ետքը պնակներու բովանդակութիւնը հաշուեցինք: Պղինձ, արծաթ, ոսկի դրամներ, կանացի հասարակ զարդեղէններէն սկսած մինչև թանկագին գոհարեղէններ՝ իրարու վրայ դիզուած սրտաշարժ կոյտ մը կը կազմէին: Ամբողջ արդիւնքը 1500 ոսկի գնահատուեցաւ:

## Բ

Կարօտելոց նպաստամատոյց յանձնաժողովին զիս ալ անդամ ընտրած էին:

Նոյն կիրակի օրը, կէսօրէն ետքը՝ առաջնորդարանի մէջ վարդապետին նախագահութեանը տակ նիստ գումարած, հանդանակութեան ժապաւինեալ տետրակը և դիմումներու ցանկը պատրաստելու զբաղած էինք, երբ դուռը զարնուելով, մէկը ներս մտաւ:

Կին մըն էր: Կանխահաս պառաւութենէ ընկճուած, չոր ու նիհար կազմուածքով, աղքատիկ հագուած, միջավար կին մը, որ երկչոտ քայլերով մօտեցաւ ու վարդապետին աջը առաւ: Առջի բերան ամենքս ալ հաւատացած էինք, որ նպաստ խնդրելու եկած էր, սակայն մեր այս կասկածը ընդհանուր ապշութեան տեղի տուաւ, երբ կինը իր ոսկրուտ մատներով քուրջի քանի մը հանգոյցներ քակեց և մէջէն հինգ ոսկի հանելով՝ վախվրխելով մը հայրսուրբին առջև սեղանին վրայ դրաւ:

— Ի՞նչ է սա, զաւակս, — հարցուց վարդապետը շուարած:

— Հայր սուրբ, ծառայ եմ կարգիդ — պատասխանեց կինը զողզոջ ձայնով մը — ես այրի կին մըն եմ, տուներու մէջ լուացք կ'ընեմ: Ակռայէս կտրելով քիչ մը ստակ կ'աւելցնէի, որ երուսաղէմ երթամ, Գրիստոսի գերեզմանը համբուրեմ, սուրբ

յոյսը տեսնեմ: Բայց որ ազգը հիմա սև օրի մէջ է, ունեցած չունեցածս բերի որ խեղճերուն բաժանէք: Ես, փառք Աստծու, դեռ աշխատելու կարողութիւն ունիմ, մէկ գլուխ կիւն եմ, ինչպէս ըլլայ կ'ապրեմ. կ'աղաչեմ հայր սուրբ, քիչս շատի տեղ ընդունեցէք:

Հայր սուրբը փորձեց խօսիլ, բայց ձայնը չելաւ, ձեռքով նշան ըրաւ կնոջ, որ մօտեցաւ ու առջևը չոքեց, և ծերունին ջուխտ ձեռքերը անոր վրայ տարածած՝ սրտազին պահպանիչ մը կարդաց:

## Գ.

Մեր յանձնաժողովը յաջորդ առաւօտ իսկ սկսաւ իր պետոյտը: Ամենէն առաջ Գօծամանեան Նաղարէթ էֆէնդին դուռը ափ առինք: Էֆէնդին մեր քաղաքին էն մեծ վաճառականը և էն ազդեցիկ հայն էր, ուստի իր մեծապատիւ անունն ալ մեր ցանկին առաջին տողը կը գրաւէր:

Սպասաւոր մը դուռը բացաւ և մեզ առաջնորդեց արևելեան չքեղութեամբ կահաւորուած մեծ հիւրասենեակը: Քանի մը վայրկեան յետոյ ներս մտաւ էֆէնդին և ետէն ալ կիներ իր պղտիկ տղուն հետ: Նաղարէթ էֆէնդին յիսունի մօտեցած, միջահասակ, զիրուկ, ճաղատ գլխով մարդ մըն է. հայ վաճառականի սովորական տիպ մը, որ նկարագրուելու արժանի առանձնայատկութիւն մը չունի: Իսկ տիկինը նիհար, դժգոյն, տխուր նայուածքով, բայց շատ համակրելի կին մը:

Քաղաքավարութեան պահանջած պայմանադրական բանաձևերու իրխանակութենէն ետքը, փողոցին մէջ մտքէս պատրաստած մուտքի ճառովս մեր այցելութեան նպատակը պարզեցի և ընկերներէս մէկն ալ անմիջապէս հանգանակութեան տոմարը ներկայացուց:

Գօծամանեան էֆէնդին խոր հառաչ մը արձակեց, տոմարը առաւ, քիչ մը պրպտեց ու ըսաւ.

—Ձեր նպատակին ըսելիք չկայ, շատ գովելի է, բայց ինչ օգուտ, ինչ օգուտ... Ինչպէս գեղացիին առածը կ'ըսէ՞ ջաղացը ջուրը տարաւ, մենք ջախջախը կը փնտռենք: Ո՞ր մէկուն տանք, ո՞ր մէկուն հասնինք, ալ լմնցանք, լմնցանք...

—Էֆէնդի, անշուշտ աղէտը ահռելի է—պատասխանեցի ես—և մեր կարողութենէն շատ վեր զայն արմատապէս դարմանել, սակայն միւս կողմէ՝ չենք կրնար ձեռքերնիս ծալած նստել ու մարդոց ճանձներու պէս կոտորուիլը դիտել:

—Ուզենք չուզենք պիտի կոտորուին, ուզենք չուզենք...

Ի՞նչ կրնանք ընել, բան մըն ալ չենք կրնար ընել, շատ բան կրնայինք ընել բայց ալ ուշ է, բանը բանէն անցաւ: Քսան տարի է կը պոռայինք, կը կանչէինք, կը հասկնանք, քսան տարի, թէ ատ զէվզէկութիւններուն, ատ թեթևսօթիկութիւններուն վերջը աղետալի կըլլայ. սակայն չկրցանք խօսք հասկցնել Մարգարէութիւննիս կատարուեցաւ. անոնք որ խեղճ ժողովուրդին արիւնը մտան, ան մեզի «Տին գլուխ», «Թըքաւէր» և այլն և այլն ըսող ազգասէրները, հիմա անոնք թող երթան ճար մը խորհին որ մարդիկ ճանճի պէս չը կոտորուեն... Ա՛խ,—աւելցուց էֆէնդին, կրկին հառաչելով և լուսնափայլ գլուխը շողացընելով—*ա՛խ, աչքերնի՛ն կուրնայ, աչքերնի՛ն...*

—Նազարէթ էֆէնդի—պատասխանեցի ևս—հիմա անօգուտ է անցեալի մասին խօսիլ, ներկան այնչափ տխուր է, որ ամեն բան մոռցընել կուտայ մեզի:

—Ի՞նչ, մոռցընել մի կուտայ, այս անգամ ալ մոռնանք, այս անգամ ալ խեղքերնիս գլուխնիս չգայ—պոռայ էֆէնդին, տեղէն վեր ցատկելով—Աստուած մարդու բախտը առնելէ առաջ խեղքը կ'առնէ ըսեր են նէ շիտակ է. անխեղքութեան երեսէն աս օրին հասանք և դեռ չենք ուզեր խեղքերնիս գլուխնիս ժողովել, ձեռքովնիս մեր գերեզմանը կը փորենք: Դեռ անցած օրն էր որ հազիւ կրցանք կառավարութեան բարկութիւնը քիչ մը իջնցնել, թուղթ ստորադրելով թէ խռովարարները իրենց արժանի պատիժը գտան և հիմա վեհափառ սուլթանին շնորհիւ անդորրութիւնն ու խաղաղութիւնը կատարեալ է: Մեր վարդապետ ըլլալիք՝ հեռու կարգէն՝ ցնդածն ալ հետս էր, իսկ երեկ նորէն ամեն բան մոռցած, ելաւ փիեղցիփեղ դուրս տուաւ. բարկութենէս քիչ մնաց վրան պոռայի ժամուն մէջ: Ադ խօսքերը եթէ կառավարութեան ականջը հասնին՝ և չըլլար որ չը հասնին, ինչ պիտի մտածէ, ըսէք կաղաչեմ, չը պիտի ըսէ պարզապէս թէ ասոնք մեծով պզտիկով դեռ նոյն խեղքին կը ծառայեն, դեռ չեն խրատուած...

—Բայց, Նազարէթ էֆէնդի, ինչ ըսաւ որ խեղճ վարդապետը:

—Ի՞նչ ըսաւ, հոն չէիք, չը լսեցիք, ինչ ըսել է, «մեռնողները մեռան ազատեցան, Աստուած մնացողներուն ողորմի, շուտով Աստուծոյ այցելութիւնը հասնի». կառավարութիւնը ապուշ չէ, այ խօսքերուն միտքը ինձմէ քեզմէ լաւ կը հասկնանայ և դեռ ան տեսակ հետևութիւններ կը հանէ, որ խելքէ մտքէ չի անցնիր: Չիմա խոշորացոյցով կը դիտեն մեղ, խոշորացոյցով երբ պիտի հասկնանք ասիկա:

Ես ալ չկրցայ պատասխանել, հին գրծուած ուխտերս

մեծ ու պզտիկ բոլոր երգումներով հանդերձ վայրկենաբար գըլ-խուս մէջ խուժեցին, և ես ստիպուեցայ էֆէնդին թողնելով ասոնց դէմ ճակատել:

Սակայն մեր պահեստի խօսողը անմիջապէս օգնութեան հասաւ իր թարմ լեզուովը, միւսներն ալ հետզհետէ մէջ մտան, և ահա մեր դիմուածը կնճոտտ վիճաբանութեան մը փոխուեցաւ: Վիճաբանութիւն մը, որուն ինչով վերջանալիքը շատ դիւրին, բայց երբ վերջանալիքը անկարելի էր նախատեսել:

Բողոքովին անակընկալ օգնութիւն մը բարեբաղդաբար փրկեց մեզ Տիկին Գօճամանեան, որ մինչև այդ ատեն՝ լոթիկ նստած մտիկ կընէր, յանկարծ ամուսինին դարձաւ յուզուած:

—Մեղայ, դեռ պիտի քաշքշես. մարդիկը բաներնին գործերնին ձգած քու խրատներդ մտիկ ընելու չեն եկեր, բան մը պիտի տաս, տուր, չպիտի տաս, պարապ տեղը գլուխնին ինչու կը ցաւցնես:

—Հազար անգամ ըսած եմ որ դուն իմին գործերուս չըխառնուիս—մտտայ էֆէնդին, քովընտի խոժոռ ակնարկ մը նետելով կնճըր երեսին: Բայց և այնպէս խօսքն ալ կարճ կապեց և ոտքի կենելով հանդիսաւոր կեպով մը ըսաւ:

—Իմ կարծիքովս աս հանգանակութիւնն ալ խոհեմութիւն չէ, կառավարութեան կասկածը կրնայ հրաւիրել, ես՝ թէև վաղուց ուխտ ըրած եմ աս ազգին գործերուն չը խառնուել՝ բայց նորէն չկրցայ համբերել և անցած օրը վարդապետին պատուիրեցի որ հիմակուհիմա յետաձգէ հանգանակութիւնը, մինչև որ կառավարութեան բարկութիւնը քիչ մը անցնի, սակայն աս անգամ ալ խօսքս մտիկ ընող չեղաւ: Ինչ որ է. հիմա որպէսզի չխօսուի թէ Նազարէթը ստակ տալէ կը փախչի, և քանի որ ելած մինչև տունս եկած էք, չեմ ուզեր ձեզ պարապ ճամբել: Մինակ թէ տեսրակին մէջ անունս չը գրուի, ո՛վ գիտէ ինչ կըլլայ, ինչ չըլլար:

Եւ քսակը հանելով աւելցուց.

—Արդէն երեկ ժամուն մէջ ոսկի մը ձգեցի պնակը, անկէ զատ մեր տիկինն ալ իր 20 ոսկինոց սպարանջանն է ձգեր, այնպէս որ...

—Տէր Աստուած, դեռ պիտի խօսիս ազոր վրայ, քեզի ինչ, ես իմ ապարա նջանս եմ տուեր.—ընդհատեց տիկինը աւելի գրգռուած:

—Ինձի ինչ, հա, անանկ է ես, հօրդ տունէն բերիք 20 ոսկինոց սպարանջանը...

—Հա, հարկաւ հօրս տունէն բերի—պատասխանից տիկինը ու բարկացած դուրս ելաւ:

Նազարէթ էֆէնդին քսակը ձեռքը, գլուխը երեքցնելէն, պահ մի կնոջը ետեէն նայելէ ետքը, հանեց երկու ոսկի դրամ սեղանին վրայ ու շարունակեց.

— Ասկէ աւելին չեմ կրնար տալ, աս ոչ առաջին անգամն է և ոչ ալ վերջին: Մինակ թէ՛ ինչպէս ըսի՝ չեմ ուզեր որ տետրակին մէջ անունս ըլլայ. իմ ձեռքովս ալ չեմ ուզեր գրել, դուք գրեցէք քրիստոնեայ ոմն Չ ոսկի, կամ աւելի ճիշտը 23 ոսկի, երէկուան մէկ ոսկին ու տիկնոջս ապարանջանն ալ մէկտեղ հաշուելով:

— Փնօք քեզ Աստուած, վերջապէս դուրս ելանք, շնորհակալութիւն յայտնելով, շնորհակալութիւն մը, գոր ինք թերևս նուէրին համար կարծեց, մինչդեռ անսանելի քարոզէն ազատեղնուս համար էր:

Կարծեմ մոռցայ յիշելու թէ էֆէնդին ութ տարեկան պղզտիկ որդին, որ մօրը հետ ներս եկած էր, սկիզբէն մինչև վերջը հետեցեալ մեր խօսակցութեան, ուշադրութիւն գրաւող հետաքրքրութեամբ մը: Իսկ երբ մենք սանդուղներէն վար կ'իջնէինք, ինք թռչունի պէս վար թռաւ մեր կողքէն և տան դուռը բանալով սպասեց:

Դուրս ելնելու միջոցին—պարոն Տիգրան—ըսաւ մեզմէ մէկուն և առանց խօսք մը աւելցնելու, պզտիկ քսակ մը երկընցուց:

— Աս ինչ է, Արամ—հարցուց պարոն Տիգրանը:

— Ան տղոց սուր—պատասխանեց փոքրիկը անմեղ չըփոթումով մը:

Քսակին ամբողջ պարունակութիւնը հինգ հատ արծաթէ նոր կտրուած փալփուռն քառսուն փարանոցներ էին:

— Ո՞ր տղոց—հարցուցի ես, պզտիկ դունչը ըոնելով:

— Ան տղոց, որ կըսէիք թէ հայր մայր չունին, հայրերնին մայրերնին թիւրքերը մեռցուցին, իմ հայրիկս չմեռցուցին, նորէն կուտայ ինծի, բայց անոնք ալ հայրիկ չունին որ տայ. անանկ չէ...

Ուղեղս տանջող խուժանը մէկէնիմէկ հալածական դուրս փախաւ զլխէս, և ամենքս ալ գրկեցինք փոքրիկը ու համբուրեցինք:

Դրան առջև կեցած, դեռ կը նայէր մեր ետեէն, կարծես չէր ուզեր ներս երթալ, այլ մեզի հետ գալ կ'ուզէր, աչքով սեւեւելու այն տղաքը, որ ալ ոչ հայր ունէին, ոչ մայր... կըր վերէն՝ պատուհանէն՝ հօրը ձայնը թնդաց.

— Ծ՞օ Արամ, ներս եկու՛ր, կը մրսիս:

## Գ

Նազարէթ էֆէնդիէն ետքը, կարգը Մեկքոն աղա Լուլուեանին էր: Ամբողջ քաղաքին մէջ եզական տիպ մը, որ ամեն բանով արժանի է ընթերցողներուս մօտէն ներկայացուելու պատուին:

Ապահով եմ որ այս ինքնօրինակ ազգայինը օր մը մեր քաղաքը այցելէք, պիտի ուզէք անպատճառ անձամբ ալ տեսնել զինք: Ուստի ձեզ աւելորդ դժուարութիւններու չմատնելու համար, նախ և առաջ պիտի պատուիրեմ, որ չըլլայ թէ Մեկքոն աղա Լուլուեան անունով փնտռէք զինք: Աս, լոկ պաշտօնական և քաղաքավարական յորջորջում մըն է, զոր շատերը չեն իսկ հասկնար, այլ պէտք է տալ այն անունը, որով ան հանրածանօթ է: Պարզապէս—Լուլոնց Մեկքոն:

Սակայն այս քիչ մը արհամարհական և շատերու համար թերևս ծիծաղաշարժ անուանակոչութիւնը, աննշան կազմուածքով և մարմնական պակասութիւններով, ճղճիմ արարած մը թնոյ չպատկերացնէ ձեր առջև: Ընդհակառակը, Լուլոնց Մեկքոնը այնքան պատկառելի է իր արտաքինով, որ եթէ օրին մէկը զիպուածով զիմացնիդ ելնէր, կարգաթող կամ ծպտուած եպիսկոպոս մը պիտի կասկածէիք զինք:

Գլուխ մը, այնչափ խոշոր, որ ամեն ուսերու գործ չէ կրել, համապատասխան հաստութեամբ վիզ մը, կարծես Քրիստոսի լուծ կրելու համար ստեղծուած. լայնանիստ թիկունք մը, գրեթէ քառակուսի. փոր մը, որ շարժուն վիճակի մէջ՝ իւրով լցուած տիկի մը պէս կը հարուի: Իր սահմանները հետըզհետէ ընդարձակող, լայնաբաց ճակատ մը, այտերը գեղնագոյն՝ բայց լեցուն. աչքերը՝ թէև քիչ մը անդոյն ու անկենդան՝ բայց խոշոր խոշոր. մեծ ակնոցին տակ թամբի ձև առած պարարտ քիթ մը. բարակ, շէկ բեխեր. բերանը՝ կարծես սակաւ գործածութենէն՝ կծկծուած. իսկ կողոր, մտուտ, երկյարկանի կզակը միշտ մօրուքի սաղմերով սեցած: Ափսոս սակայն, որ մսեղէն այս հոյակապ շէնքը իր բնական գեղեցկութենէն շատ բան կը կորսընցնէ՝ զինք ծածկող պատեանին անշքութեանը երեսէն: Հասարակ կտորէ լայն շալվար մը և մինչև ծունկերը իջնող, կասկածելի գոյնով, մեծ վերարկու մը միայն կը կազմեն հագուստին արտաքին ամբողջութիւնը: Գլուխը կը ծածկէ ֆէս մը, որ տարուան չորս եղանակներուն հետ գոյն կը փոխէ, իսկ ոտքերը կը պատասպարեն այն տեսակ կօշիկներ, որոնցմէ՝ իր ամբողջ կեանքին մէջ՝ առառաւելն 10 զոյգ կարենալ մաշելու

համար, Լոււնց Մելքոնը ջրհեղեղէն առաջ՝ Մաթուսազաներու դարուն՝ պէտք է ծնած ըլլար, ան ատեն ալ կարծեմ կօշիկի պէտք չպիտի ունենար: Եթէ կայ բան մը, որ անհասկանալի հակադրութիւն մը կը պոռայ այս շատ համեստ արդուզարդին քով, ան ալ Լոււնց Մելքոնին ակնոցն է... ոսկի ակնոցը:

Չէ, պարսպ տեղը գլուխնիդ մի տանջէք. այդպէս անցողակի կերպով չէք կրնար լուծել այս հանելուկը: Ես, որ ձեզմէ շատ աւելի կը հետաքրքրուէի ու կը տանջուէի այս հոգեբանական առեղծուածով, ե՞թ տարի շարունակ, գրեթէ ամբողջ տրամադրելի ժամանակս, գերմանացի պրօֆէսորի մը համբերութեամբ՝ ասոր լուծումին վատնելէ ետքը, վերջիվերջոյ յոյսս կտրելով, ելայ 500 դրուշի մրցանակ մը հաստատեցի այս նւագատակին համար: Մրցանակը բարեբաղդարար ես չահեցայ վերջերս, բոլորովին դիպուածով: Ահա թէ ինչպէս:

Օրին մէկը, հեռուոր գիւղէ մը քաղաք կը վերադառնայի ձիով, երբ խումբ մը հայ գիւղացիներու հանդիպեցայ, որոնք քաղաքին մէջ առուտուրնին վերջացուցած՝ գիւղերնին կը վերադառնային, իրենց պարսպ էշերուն հեծած: Այս հեծելագունդին էն առջևէն կը յառաջէր՝ մեծկակ սև իշու մը վրայ աշտանակած՝ տարէց գիւղացի մը, որ գաւազանին ծայրը խոտի տրցակ մը կապած, տակի անասունին աչքերուն առջև երկընցուցած էր: Անմիջապէս ուշադրութիւնս գրաւեց այս նորօրինակ գործիքը, և երբ մօտեցանք, ձիս կեցուցի ու մեկնութիւն խնդրեցի գիւղացիէն:

—Չհասկցար, հա, աղա ջան—պատասխանեց գիւղացին հպարտ ծիծաղով մը—և գաւազանը ուսը դնելով՝ էջը կեցուց—հա, հա, հա, չհասկցար հէ, հէլպէթ չես հասկնար, քաղքըցի չենք, ամա մենք ալ սեղի կէօրէ խելք ունինք: Սաղ իրեք տարի խելք եմ մաշեցուցեր ասոր համար, աս որ չըլլի որ ա նը, անիրաւը փէտի պէս եղած տեղը կը կենայ: Հա, տես:

Եւ սկսաւ գաւազանին հակառակ ծայրովը կենդանիին վիզը խթել և սրունքներովը կողերը հարուածել ու ժգնօրէն: Սակայն անասունը՝ փիլիսոփայի մը մտախոհութեամբ՝ անշարժ կեցած, հորիզոնը կը գիտէր: Յետոյ մողական գաւազանին դարձեալ նախկին դիրքը տուաւ, և անս չորքոտանի փիլիսոփան մէկէնյամէկ սթափեցաւ, զոինչ մը արձակեց ու տրոչիկ տալով՝ Պեդասոսի պէս արշաւասոյր յառաջ սլացաւ ամբողջ խումբին ծիծաղներուն առջևէն:

Ի՞նչ յեղակարծ, հանճարեղ գործողութիւն էր, որ այդ վայրկեանին ուղեղիս մէջ կատարուեցաւ՝ ես ինքս ալ չեմ գիտեր: Միայն այսչափ գիտեմ որ՝

—Ակնօցը, ակնօցը.

Պոռթկաց յանկարծ բերնէս:

Սրկիլիացի փիլիսոփային էւրիկա էն աւելի խանդալառ աղաղակ մը, զոր խեղճ գիւղացին սխալ հասկնալով, իր հրեղէն աւանակը կրկին կեցուց պահ մը ու պոռաց հետուէն.

—Ո՞ր Ակօնցը, աղս, ո՞ր Ակօնցը, իմս է, իմս, Աստուած վկայ իմս է. իրեք տարի է անիրաւին դարտ ու ըստան կը քաշեմ:

Ու անմիջապէս իր գաւազանին ամբողջ մոզական ուժը գործածելով, փախաւ քառարշաւ:

Կը խոստովանիմ այս մեծ գիւտիս առիթ տուող դիպուածը շատ վայելուչ չէ, բայց ինչ կրնամ ընել, երբ իրողութիւնը աս է: Ասկէ գատ, գիտական հետազոտութեան պահանջները կարելի չէ միշտ հաշտեցնել գեղեցկագիտութեան պայմաններուն հետ: Նեւթէս շեղելու վախս չըլլար, կրնայի անմիջապէս կարգ մը օրինակներ շարել ցունելու համար, որ շատ մը մեծ ու աշխարհ յեղաշրջող գիւտեր, ասկէ աւելի պակաս վայելուչ ու պակաս լուրջ դիպուածներու պարտական ենք: Ասով մէկտեղ քաւլիցի ինծի, նմանութեան ոնէ եզր մը փնտռել Լուլոնց Մեկ-քոնին և գիւղացիին անարգ աշխատաւորին միջև: Միմիայն գաւազանին ու ակնոցին միջև է որ հանդիսութիւն մը կը դաննեմ, և գիւտս ալ հող է անս: Նեթ է օր մը Լուլոնց Մեկքոնը անձամբ տեսնելու վայելքին արժանանանք, վստահ եմ դուք ալ պիտի վաւերացնէք իմ այս գիւտս: Խեղճ մարդը՝ հակառակ իր մարմնին դժուար տեղափոխելիութեանը՝ ամբողջ օրը ստրի վըրայ է, կ'անցնի, կը դառնայ, առանց աջ ու ձախ նայելու, աչքերը միշտ իր ակնոցին ոսկի չըջանակներուն սեկոած:

Սովորաբար պատի տակերը և ամայի փողոցները կը նստընարէ իր երթեկիկին համար, որովհետև առանձնութիւն սիրող մարդ մըն է և ամբողջ քաղաքին մէջ ոչ մէկ մտերիմ բարեկամ ունի: Ազգային կեանքէն ու գործերէն ալ հետու կ'ապրի, միայն կիրակիէ կիրակի ժամուն մէջ կը տեսնուի, դրան մօտ՝ կօշիկ հանելու տեղը՝ անկիւն մը կ'ծկտած և հայր մերը երգուելուն պէս կ'անհետանայ: Թաղական կամ հոգաբարձու ընտրուելու փառասիրութիւնն իսկ մինչև այսօր չէ կրցած մուտք գործել այս մարդուն մէջ:

Մեր քաղաքին էն հարուստ հայն է. մինչև անգամ Նազարէթ էֆէնտիէն ալ հարուստ, և ինչպէս կը խօսուի՝ առնուազն երկու անգամ հարուստ: Այս մեծ հարստութիւնը զլիաւորաբար հայրն է զիզեր այնպիսի գործով մը, զոր ինչպէս կը պատմեն, լուսահողին ըստեզործութիւն կը կոչէ եզեր: Դրամ

փոխ կ'ուտայ եղեր նեղութեան մէջ եզոդներու և կը գրաւէ այն բոլոր ապերախտներուն կալուածները, որոնք իրենց առած դրամը ժամանակին չէին վերագործներ: Որդին ալ թէ և մեր ծերերը կը պնդեն որ հօրը կէս յաջողութիւնն իսկ չ'ունի՝ բայց արդէն պատրաստ ժառանգած ըլլալով բարեգործական այս ձեռնարկութիւնը, հօրորդիական հարագատութեամբ ու ժրջանօրէն կը շարունակէ զայն: Եւ ահա ամեն բարեգործութեանց վարձահատոյցն Աստուած, ինչպէս հօրը, այնպէս ալ որդիին՝ վարձքը տալու համար, առանց անոր իր քովիկը ժամանելուն սպասելու, այս կանխիկ աշխարհին մէջ իսկ լիուրի կը վարձատրէ զինք ու հարստութիւնը ահագին համեմատութիւններով կ'աճի ու կ'աճի: Եթէ կայ բան մը, որ հասարակաց կարծիքին քիչ մը անհասկանալի ու անարգար կը թուեցնէ Աստուծոյ այս շաղկութիւնը Լուսնոց Մեղքոնին նկատմամբ, ան ալ սա մտածումն է՝ թէ—ինչ պիտի ընէ այդչափ հարստութիւնը: Որովհետեւ Մեղքոնը աշխարհ մտած չէ և մտնելուն յոյս ալ չը կայ, քանի դեռ չեն փոփոխուած այն օրէնքները, որոնք Ազգամէն սկսած մինչև այսօր պարտաւորիչ են բոլոր այդ աշխարհը մտնողներուն համար: Այն անբաժնալի պատճառով, որ ընտրութիւնը խեղճ մարդուն մարմինը ճոխազարդելու իր արտասովոր եռանդին մէջ, մտահան ըրած է... մէկ կէտը: Է՛հ, ինչ ընէ—ամեն գեղեցկութիւն մէկտեղ չը լլար—ըսեր են: Եւ անգաւակ ու անժառանգ այս մարդը, իր ամբողջ ոյժն ու ուշը հայրական ժառանգութիւնը աճեցնելու սեեռամտածումին նուիրուած, բնաւ ուշադրութիւն չի դարձներ իր հաճոյքին ու հանգիստին: Չը նայելով որ պալատանման տուներու սեփականատէր, ինք միշտ իր հօրենական հին ու անշուք տանը մէջ կ'ապրի, ումանց կարծիքով՝ օջախին բախտը չը փախցնելու համար, թէ և հանրութիւնը ժլատ հաշիւներու մէջ կը փնտռէ ազոր ալ պատճառը: Իր անձին ու ներքին կեանքին մասին հազար տեսակ մանրավէպեր կը չըջին բերնէբերան, ժլատ ստեղծի, ծիծաղելի և միևնոյն ժամանակ խորհրդաւոր արարածի մը խառնուրդ տիպը ստեղծելով իրմէն: Ամեն տարի լուր մը կը տարածուի յանկարծ թէ՛ Լուսնոց Մեղքոնը փակուած ու կնքուած խոշոր ծրարի մը մէջ, գաղտնօրէն իր կտակը յանձնած է Նազարէթ էֆէնտիին, իր մահէն ետքը բանալու և գործադրելու պայմանով: Եւ ահա ամբողջ ժողովուրդը անհամբեր կտակին բացուելուն կը սպասէ, սակայն Լուսնոց Մեղքոնի տարին նոր լուր մը կը ձայնձնուի թէ՛ կտակը փոխեր է: Աւելցուցեր, թէ՛ պակասեցուցեր: Այդ մասին որչափ մարդիկ, այնչափ կարծիք:

Այս ներկայացումէն յետոյ, ընթերցողներս թերևս հարցը-

նեն թէ՛ ինչ խելքով մեր հանդանակութեան ցանկին երկրորդ տեղը բազմեցուցած էինք այսպիսի մարդու մը անունը: Իրաւոր, եթէ հասարակաց կարծիքին նայէինք, ազգային թուղթի ու թանաքի աննպատակ վատնում մը պիտի ըլլար, այդ անյուսադրելի անունին առհասարակ ուէ տողի մը վրայ արձանագրութիւնը: Իսկ ընկերներս թէն այդ աստիճան յոռետես չէին, բայց դարձեալ իրենց փորձառութեամբ խորհուրդ կուտային վերջին երեսը մտցընել, եթէ տեղ աւելանար: Սակայն ես, որ այսօրուան ուսումնասիրութիւններս զեռ չէի կատարած Մեկքոնի մասին, բոլորովին տարբեր կը մտածէի:

Այդ մարդը՝ իր մասին շրջող բոլոր աննպատակ գրոյցներուն հակառակ՝ շողորթութ, շաղակրատ, հասարակ տեսակէն վաշխառու մը չէր ներկայանար իմ աչքիս: Իր լսիկ, մնջիկ, առանձնասէր ընաւորութիւնը, սարօրինակ զարտուղութիւն մը, զոր կրցած էր իր արհեստին հետ հաշտեցնել՝ իր խոշոր զանգուածին մէջ կորսուած բարութեան խորհրդաւոր խորշ մը կատարածել կուտար ինծի: Այս կատարածիս աւելի ուժ կուտային ամեն տարի նորոգւող կտակին պատմութիւնը և մանաւանդ նախընթաց օրինակ մը, որ զեռ չէր մոռցուած: Մեկքոնի լուսանոցի հայրն ալ, ինչպէս յիշեցի, պակաս բամբասուած ու ատկի մէկը չէր եղած, բայց այդ միևնոյն մարդը Հայաստանի մեծ սովին ատեն, յանկարծ 1000 ոսկիի նուիրատուութեամբ մը ամենքը սպչեցուցած և գրեթէ ազգային բարերարի մը լուսապակովը մեռած էր: Արդ՝ ինչ իրաւունք ունէինք չլուսալու, որ որդին՝ միւս յատկութիւններուն հետ՝ այդպիսի անակընկալի մը ընդունակութիւնն ալ կրնար ժառանգած ըլլալ հօրմէն. մանաւանդ որ ներկայ կացութիւնը անհամեմատ աւելի ցնցող էր, քան մեծ սովը: Հասարակաց կարծիքը շատ արդար չէր թւեր ինծի, բայց և այնպէս մինչև իսկ այդ կարծիքին մէջ յոյսի նշոյլ մը կար, բարեգործական խոշոր կտակի մը ակընկալութիւնը: Գալով բամբասանքներուն, եթէ այդչափ բարակը վնասէինք, քանի՛ հողի կրնայինք ջոկել մեր միւս հարուստներէն, որ արդար վաստակով հարստացած ըլլային ու իրաւունք ունենային Մեկքոնի վրայ քար նետելու... Ու նոյն իսկ հասարակութեան այս ծայրայեղօրէն խիստ վերաբերումն էր թերևս, որ մարդը խրատեցուցած ու մեկուսացուցած էր: Հաւաքելով, զիգելով ինչ պիտի ընէր վերջի վերջոյ, քանի որ իրմէ գատ մէկը չ'ունէր: Չէ որ ինքն ալ մարդ էր վերջապէս, հարկաւ կը մտածէր այս անխուսափելի հարցի մասին. ընդունելով նոյն իսկ որ սիրտ չունէր, բայց և այնպէս խելք ունենալուն վրայ ոչ որ չը կատարածէր: Մէկ խօսքով, չեմ գիտեր ինչ անբացա-

արբելի նախազգացում մը կը վստահացնէր զիս թէ՛ այդ մարդէն բան մը պիտի ելնէ այս անգամ և մեծ բան մը: Այս մասին 90% յոյս ունէի, իմ մտածումս էր միայն այդ մեծ բանին յարմար ծրագիր մը գտնել և առ ալ գտած էի արդէն, մեծ որբանոց—արհեստանոց մը:

Ահա այս խորհրդածութիւններուս և այս խաչոր ակընկալութեան կաթնելով էր որ Լուլոնց Մեկքոնին անունը մեր հանգանակութեան ցանկին մինչև երկրորդ տողը կրցայ հանել: Նախ այն մտածումով որ այս անտօվոր պատիւը, անարգուած ու ստորնացուած արժանապատուութիւնը պիտի զգուէր ու բարձրացնէր և երկրորդ՝ ես ինքս կը հատնէի գործը ժամ մը առաջ գլուխ հանելու անհամբերութենէս:

## Ե

Նորակառոյց երկյարկանի, գեղեցիկ, մեծ շէնք մը, ընդարձակ պարտէզ-բակով մը շրջապատուած: Արտաքին հոյաշէն զբրան երկու փեղկերը կոնակի վրայ բացուած են մուտք տալու համար ժողովուրդի հոսանքին, որ դեռ կը շարունակուի: Ներս մտնողներու առաջին նայուածքը կը զբաւէ ներքին դրան ճակատին, դալար ոստերով դրասանդուած, սպիտակ մարմարի վրայ ոսկեգօծ տառերով հետեեալ արձանագրութիւնը.

Հաստատութիւնս այս կառուցաւ յամի Տեառն 1897 եւ տոմարական թիւականին հայոց ՌՉՍԵ — ՌՉՍԶ, յառաջնորդութեան Տ. Մերսիսի բարեշան ծայրագոյն վարդապետի Տարօնեցւոյ եւ եւ արդար արդեամբք եւ ծախիւք բարեժառանգ եւ բարեսէր Աղա Մեկքոնի Լուլուեան, յանուն որոյ եւ կոչեցաւ Որբանոց-Արհեստանոց Լուլուեան:

Կարդալ զիացողները այս յուշատախտակին հանդէպ կը կենան պահ մը և գլխու ոգետր օրօրումներով կը կարգան գայն, ներբողական բացազանչութիւններ փոխանակելով իրենց քովիններուն հետ: Դիտելու արժանի են մանաւանդ ծերերը. նախ յամրը ակնարկ մը կը վերցնեն տախտակին, կարծես տեղը նշան ընելու համար՝ և ապա ծանրաշարժ արարողութեամբ մը ակնոցնին հանելով քթերնուն կը դնեն ու առնուազն քառորդ ժամ մը ակնապիշ կը մնան, կարծես իւրաքանչիւր տառի վերայէն կ'անցնին աչքովնին, ճիշդ այն երկիւղած դժուարութեամբ, որով Նարեկի նոր գլուխ մը պիտի կարդային: Իսկ անայրուբները իրենց սգիտութեան վրայ ողբալու ժամանակ

չեն ունենար, անմիջապէս կը բոլորուին քանի մը հաճոյակատար հայրենակիցներու շուրջը, որոնք ինքնաբերաբար ինքզինքնին ասոնց տրամադրութեան տակ դրած են և միևնոյն ժամանակ առիթէն կ'օգտուին, գրաբարի կասկածելի հմտութիւննին հրապարակ փոելով իրենց ունկնդիրները ապշեցնելու: Հանդիսաւոր շէշտով մը կը կարդան արձանագրութիւնը, աշխարհաբարի կը թարգմանեն, մեկնութիւններ կուտան, բացատրութիւններ կ'աւելցնեն իրենց կողմէն, անյայտի կարևոր ձևերով, որ կարծես հեթական նորագիւտ բեւեռագիր մը լուծէին:

Դրան առջև խոնուած այս ամբողջ բազմութիւնը հետզհետէ ներս կ'ուղղուի: Բայց վերջին խումբերը ալ չեն կրնար յառաջ շարժիլ: Ներքնագաւիթը արդէն լեցուած է, հոս ալ ամեն ոք կը ջանայ արմունկով ճամպայ բանալ դէպի ներս, սակայն իզուր: Փողանցքին մէջ բազմութիւնը անթափանցելի պարիսպ մը երկարած է, մինչև դիմացի մեծ սրահը, որու լախարաց դռնէն երգի ու ճառի ձայներ դուրս կը խուփեն փոփոխակի: Շատերը արդէն ներս անցնելէ յուսահատ՝ ետ կը դառնան, դէթ չէնքին միւս մասերը պտըտելու:

Սրահին մէջ ասեղ ձգելու տեղ չը կայ. բոլոր աթոռները գրաւուած են, իսկ ետի շարքերը՝ ոտքի մատներուն վրայ կոխելով կարծես իրարու ուս կուզեն բարձրանալ, բան մը տեսնելու համար: Ներքնակողմը մեծ, կլորակ սեղանի մը շուրջը կիսաբոլորակ մը կը կաղմեն ազգային վարչական մարմիններու անդամները, իրենց մէջտեղը ունենալով ծերունազարդ վարդապետը: Դիմացը՝ դպրոցական փայլուն նստարաններու վրայ շարուած են 7—15 տարեկան 50 տղայք, նոր համազգեստներու մէջ ժպտուն, իսկ երկու կողմը տեղ բռնած են ազգային վարժարաններու երկսեռ աշակերտները, իրենց ուսուցիչներուն հետ:

Նորաչէն հաստատութեան բացման հանդէսն է: Հանդիսաւոր պատարագէն յետոյ, զոր առաջնորդը մատուց յատկապէս հաստատութեան բարերարին ծնողներուն հողուն համար, հողհանդիստ կատարուեցաւ անոնց զերեզմանին վրայ, և ապա ամբողջ բազմութիւնը դէպի նոր չէնքը ուղղուեցաւ:

Տնօրհնէքէն ետքը, վարդապետը բնաբան անելով Յիսուսի խօսքը՝ «Ամէն, ասեմ՝ ձեզ, որովհետեւ արարիք միում յնդարցս այսոցիկ փոքրկանց՝ ինձ արարիք», յուզուած ու յուզիչ շէշտերով բացատրեց բարեգործութեան հանդերձալ կեանքի մէջ գտնելիք վարձատրութիւնը և անոր վսեմ ու անխառն հաճոյքները նոյն իսկ այս աշխարհիս վրայ. վեր հանեց բարձր առաքինութիւնները օրուան բարերարին, որ հազարաւոր ոսկիներու ծախքով այս հոյակապ չէնքը կանգած էր և հարուստ

կտակով մը անոր գոյութիւնը մշտնջենապէս ապահոված. յայտնեց որ թէև նոր հաստատութիւնը առ այժմ 50 որբեր միայն ունի, բայց շէնքը կրնար 150 հոգի պատասպարել, ու այդ թիւը չուտով պիտի լրացուէր. և խօսքը կնքեց սրտագին առատ մագթանքներով, մեծ բարերարին ու անոր դաստակերտին համար:

Յետոյ յաջորդաբար խօսեցան քաղաքական ժողովի, թաղական և ուսումնական խորհուրդներու ատենապետները: Ազգային վարժարանի աշակերտներէն մէկ քանին արծակ և ոտանաւոր ուղերձներ կարդացին: Աշակերտական երգեցիկ խումբը մէջընդմէջ կ'երգէր, արտասանութիւններ կ'ըլլային, և մինչև իսկ վարտիքներն կապել չը դիտող մանկապարտէզի անուշ, թլուտտ պզտիկներ իրենց մեններգներով ու տրամախօսութիւններով հանդէսի փայլին կը նպաստէին:

Իսկ ժողովուրդը՝ աննկարագրելի խանդավառութենէն կարծես մոլեղնած՝ իւրաքանչիւր ճառ կամ ուղերձ որտընդոտ ծափահարութիւններով ու զոռ աղաղակներով կը վաւերացնէր: «Կեցցէ՛ բարերարը, կեցցէ՛ ազա Մեղքոնը, կեցցէ՛, կեցցէ՛» երկարածիգ բացազանչութիւնը պարբերաբար շէնքը կը ցնցէ ու ամբողջ թագին մէջ կ'արձագանգէ:

Իսկ օրուան հերոսը... մեծ բարերարը... անուններու պատահական նմանութիւն մը լսկ, թէ... բայց չէ, չէ, կասկած չըկայ, սա մեծագիր լուսանկարին նայեցէք, որ սսկեզօծ չըջանակի մէջ՝ դիմացի պատը կը զարգարէ, ան է, ան է, ճիշդ ու ճիշդ մեր Լուլոնց Մեղքոնը: Բայց ինք ո՞ր է, չըլլայ թէ... կըտակը բացուած ըլլայ վերջապէս... Հո՞ս է, հո՞ս, ան՞, հո՞ն, վարդապետին աջ կողմը: Մեծ բազկաթոռի մը վրայ կ'ծկտած, իր մարմինն պատկառելի զանգուածը ամիտիկելու, պզտիկնալու անկարելի ճիգին մէջ է կարծես:

Խեղճ առանձնասէր, համեստ մարդը, շուարած այս արտասովոր ցոյցերուն առջև, որոնց միակ առարկան ինք է: Զեռքերը կուրծքին, գլուխը վայրահակ, սշխարային խոշոր, բարի աչքերովը հազիւ երբեմն գաղտագողի անկարկ մը կը սպըրդեցնէ դիմացը շարուած տղոց վրայ: Բայց գէ՛մբը հոգեկան անպարտգիր երանութիւնն մը ակներև ճառագայթումովը կը ցօլայ: Մինչև իսկ արտաքինն ալ անհաւատալի այլակերպութեան մը ենթարկուած է: Մեծ վերարկուն ու չալվարը գերձակի խանութէն նոր ելած ըլլալու խրոխտ երևոյթը ունին. ֆէսին ձեն ու գոյնը բոլորովին տարբեր են, և սովորաբար ածելիի կարօտ. երեսը այսօր յղիւած մարմարի պէս կը փայլի: Բոլոր աչքերը իրեն ուղղուած են, ամեն շարքերու մէջ փափուտք մը ու երբեմն լսելի բացազանչութիւններ կը թռչտին իր հաս-

յէինս Բոլոր ատելութիւնները, բոլոր արհամարհանքները, բարեգործութեան այդ մէկ հարուածովը փշրուած էին և տեղի տուած ճիշդ այն զգացումին, զոր երկար ատեն ատուած ու հալածուած սուրբի մը տեսքը պիտի արթնցընէր, դարձի կեղծ հալածիչներու սրտին մէջ: Հիմա, ամենէն աւելի բամբասած էին զինք. ոչ որ մտքէն կ'անցընէր թէ մարդն է որ փոխուած է, ոչ. այլ ընդհակառակը ամենքն ալ այն զգացումը կը խանդադատէր թէ՛ ան միշտ այսպէս բարի եղած է, միշտ այսպէս հեզ, և միայն իրենք են որ չէին կրցած ճանչնալ ու անարդար դատաստանով դատած էին խեղճ, անխօսուկ, բարեւերտ մարդը: Ու հիմա արդար քառութեան և հանդիսաւոր հատուցումի օրն է—կեցցէ, կեցցէ Աղա Մելքոն, կեցցէ բարեբարը:

Հապա ես: Է՛հ մի հարցնէք. գրեթէ օրուան երկրորդ հերոսն եմ: Հանդէսին տօնապետութիւնը ստանձնած, կ'անցնիմ, կը դառնամ, հրամաններ կ'արձակեմ, կարգադրութիւններ կընեմ, հպարտ, ուրախ, ոգևոր: Չէ որ ես էի հասարակաց կարծիքին կողմէ տգիտաբար աղբանոց նետուած այս խոշոր մարդարիտը երեան հանողը...

Խեղճ բարեբարը վերջապէս կը ստիպուի ոտքի ելնել, համր հանդիսաւորի դերին մէջ չմնալու համար: Սակայն հազիւ սելի ձայնով մը քանի մը խօսք միայն կը կարենայ թօթովել.

—Միբելի հայրենակիցներս, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ: Աստուած մեզմէ դեռ շատերը աս ուրախութեան արժանացնէ:

Բայց այս անպաճոյճ, կցկտուր խօսքերը բոլոր ճառերէն աւելի տպաւորութիւն կը գործեն, և բազմութիւն բուռն ծափահարութիւններէ ընդարմացած՝ միաբերան ամէն-ներով կը ձայնակցի իրենս:

Այս միջոցին համազգեստաւոր 50 տղայքը խմբովին երգ մը կ'երգեն բարեբարին ձօնուած, ապա տեղերնէն կ'ելնեն և կարգով կը մօտենան ու իրենց «բարեբար-հայրիկ»ին ձեռքը կը համրուրեն: Աղա Մելքոն Լուլուեանը, հակառակ իր ամբողջ ամօթխած ճիզին՝ չի կրնար իր արցունքը զսպել, խոշոր տղու հեկեկանքով կուլայ ու մէկիկ-մէկիկ կը գրկէ իր նոր զաւակները, որոնք նոյնպէս կը փղձկին: Աստուած զինք ամուսնական երջանկութիւնէն զրկեց, բայց ահա այսօր 50 որդի մէկէն կը պարգևէ: Բայց չէ, միայն ուրախութեան արտայայտութիւն չէ այդ արցունքը, որ տղայութեան շրջանը անցընելէն իվեր թերեւ առաջին անգամն ըլլալով իր գիրուկ այտերը կը թրջէ: Իր հեկեկանքին մէջ ցաւազին շեշտ մըն ալ կայ, զառն մորմուրը, որ այսչափ ուշ կը թեակովէր հոգեկան այս անճառ երանու-

Թեան աշխարհը, մինչդեռ անոր բանալիները վազուց ի վեր իր զրգանին մէջ կը ժանկոտէին:

Վարդապետը, կրկին քանի մը խօսքով և պահպանիչով հանդէսը կը փակէ ու իր քովիներուն հետ բարերարը կ'առաջնորդէ գէպի առաջնորդարան, ուր թաղական խորհուրդի կողմէ հացկերոյթ մը պատրաստուած է անոր իպատիւ: Սակայն հանդիսականները դիւրաւ ճամբայ չեն տար. իրար հրելով, հրմըտըկելով ամենքն ալ յառաջ անցնիլ կ'ուզեն, մօտէն տեսնելու այն մարդը, զոր ասկէ առաջ հազար անգամ տեսած էին զըզուանքով ու ծագրանքով: Տարեցները ձեռքը կը թօթուեն, քանի մը խօսք ուղղելով, մէկ քանին նոյն խի կը համբուրուին հետը, մինչև անգամ քանի մը մայրեր իրենց պղտիկները զըրկած կը մօտենան որ ձեռքը համբուրել տան...

Այս տեսարանին առջև ակամայ խորհրդածութիւն մը պաշարեց զԴուխս:

Եթէ կեանքի կրկէսին մէջ բոլոր մարդիկ՝ առանց բացառութեան՝ միմիայն իրենց անձնական ուժով ու արժանիքներով մրցելու հարկադրուած ըլլային, մեր անմահ բարերարներէն քանի քանիներ անձանօթ ու անյիշատակ կորսուած պիտի ըլլային հասարակ մահկանացուներու այն անխառնակ զանգուածին մէջ, զոր ժամանակի հոսանքը անդու կը քչէ կը տանի յաւիտեանական մոռացութեան անդունդը... Եւ այս տեսակէն դեռ որչափ մարդիկ կան մեր մէջ, որոնք՝ նորածինները բաշխող ժամկոչ-աղբօր և կամ կոյր բախտին սոսկ մէկ քամահանգքին շնորհիւ, այսօր ի վիճակի են առանց քրտինքի, առանց զրկանքի, առանց նեղութեան, լոկ ձեռքի մէկ շարժումով, իրենց անունները քանդակել տալու ազգային երախտագիտութեան ապառաժին վրայ, այն անուններուն քով, որոնց տէրերը տիտանի ճիգերով, զրկանքի կեանքով ու հոգեմաշ տառապանքներով միայն կրցած են հոն արձանագրուիլ: Որչափ կան այսպիսիներ, որոնք սակայն չեն մտածեր, չեն ուզեր...

—Ո՛վ է՛՛...

Ականջիս թմբուկը թակող այս անդնդային խուլ ձայնը յանկարծ այնպէս մը ջնցեց զիս, որ ամբողջ գեղեցիկ պատկերը վայրկենապէս աչքէս անհետանալով, փոխարէնը Լուսնից Միլքոնին խարխուլ տան դուռը ցցուեցաւ առջևս...

Նազարէթ էֆէնդիին տունէն ելնելէ ետքը, երևակայութիւնս՝ պղտիկ Արամին գէսքէն թռիչք առած՝ սկսած էր յոյսի ոլորտներուն մէջ թևապարել, հետեաբար չէի նկատած որ արգէն Մեկընի տունը հասած էինք, ու ընկերներս դուռը կը զարնէին:

## 9

—Կարծես թէ Մելքոնին ձայնն էր, չէ—հարցուցի ընկերներուս, խելքս գլուխս ժողվելով:

—Հարցնելու պէտք կար—պատասխանեց անոնցմէ մէկը, հանդանակութեան տոմարը անութէն հանելով—որով բերանն է ինկեր այդ տեսակ ձայն հանել:

Տունն էր ուրեմն: Հրճուանքի կտիկ մը անցաւ մարմնէս, սիրտս սկսաւ տրոփել: Նուտով պիտի վճռուէր, քիչ առաջուան տեսիլքս անմիտ ցնորք մըն էր լսկ, թէ իրականութեան նախագուշակ մըտապատկեր մը:

Այդ միջոցին գրտն վերեւ պատուհանի նըմանող պղտիկ դռնակ մը բացուեցաւ, և նշմարուեցաւ դէմք մը, որուն արարածներու ո՞ր դասին պատկանիլը չկրցանք որոշել, որովհետեւ դռնակը վայրկենաբար կրկին փակուեցաւ: Հինգ բոպէի չափ սպասեցինք, յուսալով որ այս լրտեսումէն յետոյ բացոււմը չը պիտի ուշանար, սակայն իզուր: Քանի մը ուժգին բախում, երկրորդ հինգ բոպէ մըն ալ սպասում, կրկին քանի մը ջղաձրգային բախում և վերջապէս ոտքի ձայն լսուեցաւ դրան ետեւ, ու ցանկալի մուտքը բացաւ մէկը, որ քիչ առաջ վերեւի ծակէն մեզ լրտեսողը ըլլալ կը թւէր:

Գիւղացիի տարազով, նիհար, երկայնահասակ երիտասարդ մըն էր: Կարմիր մազերով, երեսը դեղնադոյն բիծերով արատաւոր, քիթը՝ կարծես ճակատն ի վեր մազլցելու խօս ճիգով մը՝ վեր պրկուած, ուռնդերուն ամբողջ գաղտնիքը կը ցուցադրէր: Պղտոր-կապոյտ աչքերէն մէկը կիսով չափ փակ էր, և դէմքը ընդհանրապէս քունէն նոր արթնցածի տպաւորութիւնը կը գործէր:

—Աղան տունը չէ—ըսաւ տարօրինակ արարածը, առանց մեր հարցումին սպասելու և դրան փեղիլը բռնած, ոտքերովը այնպիսի անհանդիստ շարժումներ կ'ընէր, որ կարծես թէ դուռը վայրկեան մը առաջ փակելու անհամբերութենէն կը պարէր:

—Ի՞նչպէս թէ տունը չէ—գոչեցինք գրեթէ ամենքս միաբերան:

—Տունը չէ. քիչ մը առաջ գուրս ելաւ: Պահ մը իրարու երես նայեցանք ապշած:

—Հասցա ո՞ւր է—հարցուցի ես, կասկածոտ նայուածք մը կախելով մարդուկին երեսն ի վար, որ ըստ երևոյթին՝ Լուրնոց Մելքոնին սպասուորը ըլլալու պատիւը ունէր:

—Ձեմ գիտեր, ըսաւ որ այսօր շատ ուշ կուգամ, կարելի

է հէջ չգամ՝ ըսաւ.— պատասխանեց զի. զայցին և մատներով ըսկ-  
տաւ զբան բանալիի ծակին հետ խաղալ:

Առջի բերան կարծեր էի թէ աչքին մէկը կոյր է, սակայն  
սխալա շուտ նկատեցի, որովհետև քիչ մը ետքը փակ աչքը մէ-  
կէնիմէկ բացուեցաւ և փոխարէնը ամենայնս միւսը փակուե-  
ցաւ: Կ'երևնայ թէ խնայողութեան համար աչքերը հերթով կը  
բանցընէր:

Ընկերներս ճարահատ, ետ դառնալու հակամէտ էին բայց  
ես առանց խնդիրը խորհրդակցութեան գնելու.— վնաս չունի,  
մենք կը սպասենք, կարելի է քիչ մը ետքը կուգայ— ըսի և կի-  
սարաց զուտը սպասաւորին ձեռքէն հրելով ներս մտայ, ընկեր-  
ներս ալ առանց առարկութեան հետեւեցան ինձի:

Սպասաւորը այս անսպասելի որոշումն լսելուն պէս այն-  
պիսի տաղանապով մը ներս քշեց, որ եթէ ուրիշ կասկած չ'ու-  
նենայինք՝ պիտի կարծէինք թէ մեզ գողի տեղ դնելով տանիք  
կը վազէր, հաւար կանչելու: Բայց երբ խարխուլ սանդուղքնե-  
րէն զգուշութեամբ, կամաց կամաց բարձրանալով վեր ելանք,  
ան կրկին մեզ դիմաւորեց, բաւական հանգարտած դէմքով, և  
մտցուց սենեակ մը, որ կ'երևնայ թէ իր աղային դահլիճն էր:

Գրեթէ քառակուսի, բաւական մեծ սենեակ մը, երեք պա-  
տուհանով, որոնցմէ երկուքը ետեի փողոցը կը նայէին, իսկ  
միւսը բակին վրայ: Պատերը անյիշատակ ժամանակներէ ի վեր  
ձեփիչի գոյութիւնը մոռցած կ'երևնային: Կահլարասիւրի ամ-  
բողջութիւնը կը կաղմէին հասարակ, գունաթափ կապերտ մը,  
որ հակառակ իր բունի առածգութեան՝ չկրնալով յատակը ամ-  
բողջովին ծածկել, տակի խտիրին մէկ մասը մերկ ձգած էր:  
Դիմացի պատին երկայնքին արևելեան բազմոց մը բարձրով,  
կողմնական պաշտերու տակ քանի մը հինումին աթոռներ, իսկ  
սենեակին մէջտեղը կլորակ մեծ սեղան մը, որու վրայ սիգա-  
րետով լեցուն կերակուրի պնակ մը և քանի մը մոխրամաններ  
ամայութիւնը պարարկելու կ'աշխատէին:

Ընկերներս բազմոցին վրայ շարուեցան, իսկ ես աթոռ մը  
առնելով բակին վրայ նայող պատուհանին առջև տեղ բռնեցի,  
ուրիշ կարելի էր դուրսի դրան վրայ հսկել:

Բազաքավարի սպասաւորը՝ մեզի սիգարէտ հրամցընելէ  
ետքը՝ կրկին անհետացաւ:

— Է՛հ, ինչ խելքով ներս մտար— հարցուցին ինձի ընկեր-  
ներս:

— Հապա ինչ կ'ուզէիք որ ընէինք, ետ դառնայինք:

— Սնշուշտ աւելի լաւ էր ետ դառնայինք— ըսաւ Տիգրա-  
նը— ուրիշ անգամ կրնայինք կրկին գալ:

— Ի՞նչպէս թէ ուրիշ անգամ, այս հաշուով յիսուն անգամ ալ գալու ըլլանք, աղան տունը չպիտի դռնենք. դուք ինձի ան ըսէք, երբ որ դուռը գարկիք, ո՛վ է պոռացողը տանտիրոջ ձայնը չէր:

— Տարակոյս չկայ որ Մեղքոնին ձայնն էր— պատասխանեց մեր գանձապահը— անպիտանը անպատճառ ներսը պահուրտած է:

— Թող պահուրտի, ես հիմա ղինք մէջտեղ կը հանեմ— ըսի ինքնազատան շեշտով մը:

— Ի՞նչպէս կը հանես:

— Ինչպէս, շատ պարզ կերպով. հիմա պատրուակ մը բռնելով ամբողջ տունը կը շրջեմ, դուք ալ հոս տան դրան վրայ կը հսկէք որ չըլլայ թէ գաղտագողի դուրս փախչի, և ուր որ է երեսն կ'եկնէ:

— Բայց ատ քաղաքավարութեան հակառակ է— դիտել սուսա մեր քաղաքավար ատենադպիրը:

— Կեցցես դու, ինչ ալ աղէկ գտար քաղաքավարութիւնդ ծախելու տեղը, հապա որ քաղաքավարութեան համաձայն է տունը ըլլալ և այցելուները խաբել...

— Եւ ան ալ այսչափ ապուշ կերպով— աւելցուց մեր գանձապահը, որ ինձմէ պակաս գրգռուած չէր երևնար:

— Չգէ, աղբար, ձգէ իսէր Աստուծոյ, Ել գործերնուս երթանք— սկսան յորդորել միւսները— դեռինն անցնի ինքն ալ, իր տալիք ստակն ալ. մենք արդէն առաջուց ըսինք քեզի որ այդ խողէն մազ մը անգամ չի փրթիր:

— Չէ, անկարելի է, աս դռնէն դուրս չեմ ելներ, մինչև որ չխայտառակեմ անպիտանը— եղաւ իմ վերջնական վճիռս:

Ընկերներս շորս կողմէ վրաս թափած դեռ կը ջանային համոզել զիս, երբ բարեբաղդաբար սպասաւորը կրկին ներս մտնելով վիճաբանութիւնը ընդհատեցաւ:

Սուրճ կը բերէր: Իսկ այսչափ շուտ սուրճ բերելը «վայրկեան մը առաջ կորսուեցէք գնացէք»ի պատկերաւոր թարգմանութիւնն է մեր կողմը:

Սուրճէն ումպ մը սոփ, խմուկիք նեկտար չէր. բանի մը չնմանող համը կը մտանէր որ արդէն քանի մը անգամ եփուած սպաղած և վերջին անգամ կրկին տաքցուած էր իրատիւ մեղիւ Ընկերներս համը ճաշակելէ յետոյ իրենց բաժակները ետ սուրին, իսկ ես իմս պատուհանին մէջ զրի և սիգարէտ մը վառելով՝ անքաղաքավար ծրագրիս գործադրութիւնը յառաջարկելու նպատակով՝ քաղաքավարի խօսակցութիւն մը սկսայ ըստ սպասաւորին հետ, որ սուճի ափսէն բռնած բաժակիս կըսպասէր:

— Աղբար, անունդ ինչ է:

—Ղուևկիրանոս է, բայց Խնկօ կ'ըսեն—պատասխանեց գիւղացին, չնորհալի ժպիտ մը փորձելով:

—Այս սուրճը դո՛ւն ես եփեր, Խնկօ աղբար:

—Հրամանք ես, աղա՛ ջան:

—Կեցցես, այսպէս սուրճ կսանքիս մէջ գեռ չէի խմեր:

Ղուևկիրանոսը այս compliment-էս շողորթութեւնով, ըսկտաւ իր ուրախութիւնը կենդանի կերպով արտայայտել, սաղի պէս մէյմը մէկ ոտքին վրայ կը կենար, մէյմը միւս ոտքին, ամեն անգամին ալ համապատիւան կողմի աջքը խփելով:

—է՛, աղադ քեզի ամսական լինչ կուտայ:

—Ամսական չեմ առներ, յուսահոգի հայրս ժամանակին աղային հօրմէն ստակ էր փոխ առեր, չէր կրցեր տալ, պարսպը երթալով շատցեր էր, աղան մեր տունն ու հողը պիտի ծախէր, բայց մայրս ու աղբարներս շատ աղաչեցին, շատ լացին, աղան խղճաց չծախեց. շատ լաւ մարդ է, Աստուած գործը յաջողէ, Հիմա տարուէ տարի ցորեն կուտանք պարսպի տեղ, տոկոսի տեղ ալ աղային ծառայութիւն կ'ընենք. ձմեռը մեծ աղբարս կուզայ կը ծառայէ մինչև ցանքի ատենը, գարնան ալ ես մինչև կալուկասի վերջանալը Բայց անցածները մեր գեղացի Դուրսունին մանչը կալին մէջ գանակով զարկեր է աղբօրս, աղբ համար չկրցաւ գալ աս ձմեռ, ամիս մըն է պառկած է Մեր աղան շատ քրիստոնեայ ողորմած մարդ է, շատ, շատ—կրկնեց Խնկօն պարզամիտ հիացումի անկեղծ շեշտով մը—ուրիշը ըլլար, ունեցած շունեցածնիս ծախեր էր, բայց աղան չծախեց, մեղքըցաւ մեզի. Աստուած երկնք կեանք տայ մեր աղային:

—Ամէն—պատասխանեցի ես, գլուխս շարժելով:

—Ափսոս որ աս տարի գիւղ չկրցայ երթալ—աւելցուց Ղուևկիրանոսը—ձմեռները գեղին ժամը տիրացութիւն կ'ընեմ:

Արդէն առաջին հարցումիս պատասխանէն հասկցած էի որ դիմացինս հասարակ գիւղացի մը չէր, քանի որ իր անունին ստուգաբանութեանն իսկ հմուտ էր, սակայն իր այս անմեղ փառասիրութիւնը անուշադիր չթողնելու համար, բացագանչեցի.

—Ի՛նչ կ'ըսես, ուրեմն կարգցո՞ղ ես:

—Հրամանք ես, եօնճալուցի Համբարձում վարժապետին քով եմ կարգցեր—պատասխանեց տիրացու Խնկօն, յանկարծ երկու աջքերը մէկէն բանալով և այնպիսի հ պարտ ձևով մը, որ կարծես թէ աշխարհահոջակ պրօֆէսօրի մը անունը կուտար:

Նկատեցի որ Համբարձում վարժապետին աշակերտը վըտանգաւոր անորժակ մը ցոյց կուտար իր ուսանողական սիրագործութիւնները պատմելու, ուստի՝ Խօսքը իմ բուն նպատա-

կիս շրջելու համար՝ անմիջապէս ոտքի կելայ, սուրճի բաժակը ափսէին մէջ գրի և հարցուցի.

— Տիրացու Խնկօ, աղադ մինակ մարդ է, աս ահագին տունը ինչ կընէ:

— Ի՞նչ ընէ— սպտասխանեց Խնկօն, որուն տիրացու փաղսը մեծ փոխարինութիւն մը կղաւ իր ինքնակենսագրութիւնը չկարենալ շարունակելուն համար— սպալուն օջախն է, չի ուզեր ձգել:

— Եթէ չի ուզեր ձգել, գոնէ թող նորոգել տայ, աս ինչ է, աւերակ է դարձեր:

— Շատ ստակ կ'երթայ, աղան ջան, շատ ստակ, 100 տարուան տուն է:

— Հարիւր տարուան, ուրեմն կատարեալ հնութիւն է. լաւ որ ըսիր, ես հնութիւններով շատ կը հետաքրքրուիմ, կըթանը մէջմը շէնքին բոլոր մասերը ցոյց տուր տեսնեմ:

— Բան չկայ տեսնելու, աղան ջան, հէչ բան չկայ,— ըսաւ Խնկօն չիսթած և տան տարիքը յայտնելուն չարաչար զղջացած — աւերակ է, ամենէն նոր սենեակը աս է:

— Վնաս չունի, ես կուզեմ տեսնել:

Խնկօ տիրացուն վայրկեան մը շուար մնալէ յետոյ, յանկարծ— հիմա կուգամ— ըսաւ ու սենեակէն դուրս վազեց այնպիսի շտապով մը, որ դրան արջն սուրճի բաժակներէն մէկ քանին ափսէէն վար ցատկելով վարդու փշուր կղան:

Ընկերներս, որ մեծ զուարճութեամբ ականջ կը դնէին մեր խօսակցութեան, այս տեսարանին առջև ընդհանուր քրքիջ մը արձակեցին, բայց միևնոյն ժամանակ կարեկցութիւններն շարժուեցաւ, և կրկին սկսան յորդորել զիս որ հրաժարիմ անգութ զիտաւորութենէս: Իմ սիրտս ալ պակաս չէր շարժած անմեղ տիրացուն զժողովակ դերին վրայ, բայց բարկութիւնս աւելլի մեծ էր:

— Դուք մի խառնուիք, քաղաքավարի տեղերնիդ նստեցէք, միայն թէ չմոռնար դուրսի դրան վրայ հսկել:

Եւ առանց Խնկօյի վերադարձին սպասելու ճամբայ կելայ... մեր ապագայ բարերարին գիւտը ընկու:

Հիւրասենեակէն դէպի տան ներքին կողմը տանող ճամբան շատ ապահով չէր երևնար: Յած, նեղ, ծուռուծուռ փողանք մը, որու ծայրը մթութեան մէջ կը կորսուէր, առիքը տեղ տեղ կաակած կլի կերպով փոր տուած էր, և պատերուն վրայ կախարդական խաղերու ձևով ճիւղաւորուած ճեղքերը կարճեա մօտալուտ ազէտի մը սպառնալիքը կը խմբադէրին: Վարանուսի մէջ էի, երբ մութին մէջ բանի մը խլրալը նշմարե-

ցի ու յանկարծ մէկը ցատկեց առջևս... փառք Աստուծոյ, սասանայ չէր, ընդհակառակը, Սուրբ... Դունկիւհանոսն էր:

—Կը տեսնաս, ազնջան, պարտելու տեղ չէ, ամբողջ աւերակ է—ըսաւ, իր եկած կողմը ցոյց տալով:

—Աւելի լաւ, արդէն ես ալ աւերակներու սիրահար եմ— պատասխանեցի տիրացուին կռնակը ձեռնելով:

Վտանգաւոր կիրճը անցնելով ողջ առողջ տան ներքնակողմը թափանցելէ ետքը, ալ առանց շատ վստահելու Խնկոյի կիկերոնութեանը վրայ, ձեռքովս կը բանայի հանդիպած բոլոր դռները եւ ոստիկաններուն իսկ նախանձը շարժելիք աշարջութեամբ մը կը խուզարկէի ամեն ձալուծուկ: Սենեակներէն մէկ քանիի մէջ կտարտած անպէտք կահարասիներ թափուած էին, մեծամասնութիւնը բոլորովին դատարկ էր, միակ բնակիչները սարդերն էին, որոնք պատերն ու առաստաղները անխոտց ցանցած, բարդաւաճ դաղթականութիւններ հիմնած էին: Խնկոյին հարցուցի թէ աղան ի՞նչ վարձ կ'առնէր ասոնցմէ, բայց որոշ տեղեկութիւն մը չկրցաւ տալ: Վերջապէս հասանք պզտիկ սենեակ մը, զոր միւսներու հետ համեմատելով բաւական չքեղ կահաւորուած կարելի էր համարել:

Յատակը հասարակ խտիրով մը ծածկուած, մէկ անկիւնը կապերտի մը վրայ անկողին մը փռուած էր, քովը պզտիկ աղտոտ սնտուկ մը, որու վրայ աշտանակ մը եւ կաշեկազմ հին նարեկ մը դրուած էին: Դիմացի անկիւնը փայտէ կոպիտ նրստարան մը եւ պատերէն մէկուն վրայ ալ պահարանի մը դռնակը կ'երևնար:

—Աղային սենեակն է—ըսաւ Խնկոն եւ անկողնի սնարին վերեւ կախուած պատիկը մը վար առնելով, թեովը վրայի փոշին սրբեց ու ձեռքս սոռաւ: Փայտէ չրջանակի մէջ անցուած, հին, դեղնած լուսանկար մըն էր, վրայի պզտոր ապակիին տակէն հազիւ կը նշմարուէին խոշոր տղամարդ մը եւ կարճահասակ կին մը, երկուքն ալ տեղական տարագով, փայտէ արձաններու պէս քովքովի կանգնած:

—Ո՞վ են ասոնք, տիրացու:

—Մեր աղային հայրն ու մայրը—պատասխանեց տիրացուն երկիւղածութեամբ:

Ուրիշ առթիւ անշուշտ աւելի ուշադրութեամբ կը զիտէի լուրնոց Մեքքոնին այդ զոյգ հեղինակները, սակայն հիման մեր փնդրածը իրենց դուխ-գործոցն էր, ուստի շուտ մը Խնկոյին վերագարձուցի լուսանկարը—Աստուած հողինին լուսաւորէ—մըմնջելով եւ սկսայ սենեակը աչքէ անցնել: Անկողինը պարաս էր, իսկ անդուկին կամ պատի պզտիկ պահարանին մէջ հարկե-

լիք բան չէր փնդրած: Կարծես արդէն սկսած էի հաւատալ, որ իսկապէս աղան տունը չէր, երբ ննջասենեակին դիմացը փոքրիկ դուռ մը նշմարելով, քայլերս հոն ուղղեցի բնազդաբար:

Խնկօն, որ մինչև այդ ատեն համակերպական հանդարտութեամբ մը կրնկերանար ինձի, երբեմն առաջ անցնելով, երբեմն, ետ մնալով քայլերուս այս վերջին ուղղութիւնը նկատելուն կարծես խելքը զլխէն թռաւ: Յանկարծ մէկ ոտտուժով առջևս անցաւ, երեսը ինձի դարձնելով թեկըրը պարզեց և ողորմուկ ձայնով մը ճչեց:

— Հոգ բան չկայ, աղա ջան, հոգ բան չկայ... իրք է... բան է.....

Այս շփոթութիւնը տարտամ նախազգացումս որոշ կասկածի փոխեց, և քայլերս աւելի արագեցի. իսկ Խնկօն առանց զիբքը փոխելու ետեւ կ'երթար, մինչև որ դուռը հասանք... Ընդհատ, խղզուկ շնչառութեան մը նմանող մշմշոյց մը կը լսուէր ներսէն: Արդէն ձեռքս երկնցուցած էի, երբ տիրացուն կոնակը դրան տուաւ, թեկըրը ինձի ցցեց, մէկ ոտքը վեր վերցուց և յուսահատ աղաղակ մը արձակեց... վայրկեան մը կարծես լեզուն կապուեցաւ, բայց անմիջապէս գերագոյն ճիւղ մը ընկելով կրցաւ շարունակել:

— Հոս բան չկայ, հոս... չէ, Աստուած վկայ բան չկայ...

Տարակոյս չկար, գտած էի. բայց այդ պահուն հաւատարիմ ծառան կէս սպառնական, կէս պաղատական՝ այնպիսի սրտուժ ու չ զիբք մը առած էր, որ անմիջապէս զգացի թէ իր զիակին վրայ կոխելով միայն կարելի պիտի ըլլար խորհրդաւոր դռնէն ներս անցնել: Ձեռքս քաշեցի ու ետ դարձայ, մանաւանդ որ անպիտանը այն տեսակ հաստատութիւն մը ապաստանած էր, ... որու անբռնարարելիութիւնը միջազգային օրէնքով նուիրագործուած է:

Երբ կրկին հիւրասենեակը մտայ, կարօտելոց նպաստամատոյց յանձնաժողովին անդամները ծիծաղելով տեղերնէն ցատկեցին.

— Հա, ինչ եղաւ:

— Ոչինչ, ելէք երթանք:

Խոժոռ գէմքով տրուած այս լակոնական պատասխանին վրայ զարմացած իրարու երես նայեցան, և անձայն վար իջանք: Խնկօն ուղտի քայլերով վազեց դուռը բացաւ. գէմքը իր նախկին անուշտութիւնը առած էր վերստին, միայն թէ աչքերը հիմա աւելի ստէպ կը փոխէին իրենց հերթը, և ժպիտ մը վեր քաշած էր բերնին մէկ անկիւնը:

— Տիրացու, ինձի նայէ՛— ըսի դուրս կնկուռ միջոցին— երբ

աղաղ տուն գայ, մեր կողմէն յատուկ բարեւ ըրէ և ըսէ որ մեզի սպասէ, ժամ մը ետքը նորէն պիտի գանք:—Բայց յանկարծ միտքս ինկաւ սուրճի բաժակներուն մեծ աղէտը, որու պատճառը ես եղած էի, և որու երեսէն խեղճ տիրացուին ծառայութիւնը կրնար տարի մըն ալ երկարիլ, ուստի իսկոյն երկու հաս հինգ զրուշնոց հանելով զրպանէս՝ աւելցուցի—*ան աս և սուրճի կտորած բաժակներուն տեղ նորերը գնէ, որ աղաղ չը բարկանայ վրագ:*

Տիրացուն սկիզբը մերժելու շարժում մը ըրաւ, բայց շուտ մը առաւ զրամը և նորհակալ բարեով մը պատասխանեց.

—Գլխուս վրայ, ազն ջան:

Արդէն ճաշի ժամանակ էր: Փողոցին մէջ ընկերներուս հետախուզութեանս արդիւնքը հաղորդելէ յետոյ՝ ըսի.

—Դուք գնացէք ճաշեցէք, միայն հանգանակութեան տոմարը ինձի տուէք:

—Ի՞նչ պիտի ընես—հարցուցին ապշած:

—Ի՞նչ պիտի ընեմ, փողոցին մէջ պիտի սպասեմ մինչև խայտառակին օձիքը ձեռք անցնեմ:

—Հապա եթէ տունէն դուրս չելնէ:

—Շան պէս կ'ելնէ. չը լսեցէք ինչ պատուիրեցի սպասուորին, զիտմամբ ըսի ժամ մը յետոյ նորէն պիտի գանք, որ վախէն տունէն դուրս փախչի:

Այս անգամ առարկութիւն չըրին, տոմարը յանձնեցին ու գնացին, կէսօրէն ետքը հանգանակութիւնը շարունակելու համար առաջնորդարան ժամադրութիւն տալով:

## Է

Տունէն քիչ մը հեռու, զիմացի կողմը գտնուող պղտիկ փողոցի մը անկիւնը դարանակալ կըստպասէի, հանգանակութեան տոմարը ձեռքս, աչքս շեշտակի դրան վրայ սևեռած: Ծիչդ այն որսորդին պէս, որու հալածած ազուէսը՝ բռնուելու վրայ՝ յանկարծ անմատչելի ծակ մը կը փախչի ու ինք՝ հրացանը ձեռքը՝ ծակին առջև կը յամառի կատաղած:

Խուլ գայրոյթ մը ջիղերս կը կրծէր: Որբանոց-արհեստանոցի սպանիական գլեակը՝ շինուելուն պէս ալ վայրկեանական խորտակումով մը՝ վար իջած էր, բայց յոյսս դեռ ոչ բոլորովին փարատած: Անտրամաբանական, անարդարանալի կոյր հաւատք մը դեռ կը շարունակէր այն ակընկալութեան տակ պահել միտքս թէ՛ երբ այդ մարդուն հետ երես երեսի գամ, խօսիմ, նկարա-

զըրեմ, բացատրեմ, պիտի կրնամ համոզել զինք և գէթ նշանակելի դուժար մը փրցնել: Մաքիս մէջ անդամ մըն ալ սկսայ վերարտադրել այն ճառը, զոր յատկապէս այս դիմումին համար պատրաստած և արդէն քանի մը անգամ մշակած էի: Այս անգամ բորբոքուած արամադրութիւնս ամբողջական վերյարգարում մը տուն տուաւ, մեզմ, թոյլ մասերը կռեց, պրկեց և տեղ տեղ այնպիսի սրտաշարժ դիմառնութիւններ աւելցուց սրտալիտոր զոհերու և տառապող թշուառներու բերնէն, որ ողորութեանս մէջ՝ իբր թէ արդէն մարդուն աջեր ըլլայի՝ լսելի ձայնով արտասանել սկսայ, բարեբաղդաբար փողոցին մէջ անցուդարձ չը կար, թէ չէ...

Բայց անս գուռը բացուեցաւ... Ինք է: Հնարքս իր նպատակին հասած էր, ժամացոյցս նայեցայ, քսան բողբոջէն աւելի չէի սպասած: Կամացուկ մը գլուխը դուրս հանելով՝ գողի պէս՝ փողոցին երկու կողմը լրտեսելէ ետքը, դուռը քաշեց և հապճեպ քայլերով՝ ըստ իր սովորութեան՝ պատի տակէն թաւալիլ սկսաւ: Իմ կողմս կուգար: Անմիջապէս թաքստոցէս դուրս ցատկեցի և հանդարտօրէն՝ կարծես զինք նշմարած չըլլայի՝ առջևը եկայ:

Ձիս տեսնելուն պէս յանկարծ ցնցուեցաւ, ետ ու առաջ քանի մը շփոթ շարժումներ ըրաւ, բայց շուտ մը ինքզինք ժողվեց և խորին մեծարանքով մը բարևեց զիս:

— Բարև, Մեղքոն աղա, քիչ մը առաջ նպաստամտոց յանձնաժողովի միւս քննիչներուս հետ Ձեզի եկած էինք, սակայն դժբաղդաբար պատիւ չունեցանք Ձեզ տեսնելու:

— Այո—պատասխանեց Մեղքոն աղան, ձեռքերը շփելով և աչքերը գետին խոնարհած—քիչ մը գործ ունէի, դուք նոր գացեր էիք, ես տուն եկայ. մանչը լուր տուաւ:

— Կը ցաւիմ որ քիչ մըն ալ չինք սպասած. հիմա կրնանք պղտիկ տեսակցութիւն մը ունենալ, շատ չի տներ, քանի մը բողբոջ գործ է:

— Կ'աղաչեմ, հրամեցէք:

Գրպանէն բանալի մը հանելով՝ դուռը բացաւ, և միասին տուն մտանք:

Մեզի ծանօթ հիւրասենեակին մէջ զիս բազմոցին վրայ հիւրասիրելէ և սիրարէտ մը հրամցնելէ ետքը, տանտէրը Սընկոյին ձայն տուաւ, որ սուրճ բերէ: Սուրճի անունը լսելուն պէս ստամոքսս գող ելաւ, և անմիջապէս խնդրեցի որ աւելորդ նեղութիւն չկրեն, պատրուակելով թէ արդէն քիչ մը առաջ խամ էինք, և թէ բժշկական պատուէր ունէի սուրճ շատ չգործածելու:

Մեղքոն աղան ալ առանց այդ խնդրին վրայ, ծանրանալով՝

աթոռ մը աննելով սեղանին ծայրը նստաւ, և ես կրցայ անմիջապէս գործի սկսիլ:

Ձգապուստիս ու պերճախօսութեանս ամբողջ թափովը յիշեցուցի այն սոսկալի հարուածը, որ մեր գլխուն իջած էր, նրկարագրեցի անոր ամբողջ աճուելի հետեանքը. քանի մը օրուան մէջ սերունդներու աշխատութեան արդիւնքը ոչնչացած, բազմաթիւ շէն գիւղեր մխրակոյտերու վերածուած, բխրաւոր ժիր ու կտրիճ դատկաններ անվաստակ ու հացի կարօտ, հազարաւոր այրիացած մայրեր ու որբացած մանուկներ անոք անօգնական: Բացատրեցի մարդու և հայու՝ մեր նուիրական պարտքը շուտափոյթ օգնութեան ձեռք կարկառելու այս թշուառներուն, մանաւանդ այն փոքրիկ անմեղ, դժբաղդ հրեշտակներուն, որոնք զիշերները զիրար գրկած՝ սալայատակներուն վրայ կը պռնկէին, իրենց մայրերու ուրուականներուն հետ զառանցելով և ցերեկը փողոցի շուններուն հետ կը մրցէին անունդի թափթրփուքներու համար: Մանրացալ կրկնակի պարտականութեան վրայ այն բազդաւորներուն, որոնք անձնապէս զերծ մնացած էին հարուածէն, որոնք զեռ առատ միջոցներ աւելին ապրելու, վալելու և պէտք է որ ուրիշներն ալ գէթ սովէն փրկէին: Ենչոսեցի մասնաւորապէս այն մեծ դերը, զոր ինք առանձնապէս կրնար այս պահուս կատարել՝ խոչոր նպաստով մը թէ այս աշխարհի վրայ անթառամ յիշատակ և թէ հանդերձակին մէջ յախտնական երջանկութիւն ապահովելով: Տոյց տուի թէ ինչ անքաւելի մեղք, ինչ սարսափելի սճրագործութիւն պիտի ըլլար անտարբերութիւնը այս միջոցին, կրը մինչև իսկ աննշան զոհողութիւններով մարդկային կեանքեր կարելի է փրկել ամեն վայրկեանս եւ վերջապէս բարոյական այս բոլոր նկատումները մէկգի թողնելով, խնդիրը զուտ նիւթական շահու տեսակէտով քննեցի: Չէ որ աշխարհը անցաւոր էր, իսկ ինք անզուակ ու անժառանգ, մինչև հիմա ո՞վ կրցած էր հոս գիղած հարստութեանէն հետք բան մը տանիլ անգի աշխարհը գերեզմանի գետնուղիով: Բոխապարտութեան միակ և չափազանց շահաւոր միջոցը կը մնար դարձեալ բարեգործութիւնը, որ բխրապատիկ սովորսով վճարելի փոխանակագիրներ կուտար երկնային դրամատան վրայ:

Սոստած միջոցիս Լուրնայ Մեկրոնին գէմբը կը դիտէի ուշադիր, խօսքերուս տպաւորութիւնը նախագուշակելու համար: Չեղբերը կուրծքին կապած, զլուխը կախ, կարծես աւետարանի տակ բռնած ըլլար՝ անշարժ նստած էր, լուս աղօթողի մը խոլմունքով: Երբ խօսքս աւարտեցի, ոտքի ելայ և հանդանակութեան տոմարը բանալով՝ սեղանին վրայ՝ սոսիւր գրի:

—Աստուած Ինք ողորմի, մարդոց ողորմութենէն ինչ կ'եղնէ:

Այս միմունջը միայն կրցայ լսել ըերնէն: Առանց երեսս նայելու, մեծ վերարկուին մէկ կոճակը քակեց, տակէն արոյրէ դիվիթ-ղալէմ\* ) մը դուրս ելաւ, գրչամանէն գրիչ մը հանեց, դիվիթ-ղալէմը սեղանին վրայ դրաւ, թանաքամանին ըերանը բացաւ, գրիչը քանի մը անգամ թաթխելով լաւ մը սողորեց և վերջապէս տոմարը առջևը քաշելով, զեղազրութեան վարժութիւն ընող աշակերտի մը խնամքով սկսաւ գրել:

Այս սովորական, աննշան մանրամասնութիւնները այդ պահուն այնպիսի խորհրդաւորութիւն մը առած էին աչքիս առջև, որ կարծես ճակատագիրս դուշակող վճուկի մը արարողութիւնները ըլլային: Իսկ երբ գրիչը շարժիլ սկսաւ, ուժգին տըրտիւմ մը առաւ սիրտս, շունչս բռնուեցաւ և ականջներս գըրչածայրի ճզոցին լարուած՝ կարծես ճիգ կը թափէին աչքերէս առաջ դուշակելու անոր աւրուած կտուցէն դժուարութեամբ ծորող՝ հազարաւոր թշուառներու համար գրեթէ ճակատագրական՝ թւանշանները: Ու ճզոցը զաղբելուն պէս տոմարին վրայ յարձակեցայ:

...Մէյմը տոմարին կը նայիմ, մէյմը գրողին երեսը... գլուխըս սկսաւ պտոյտ դալ, աչքերուս վրայ մթութիւն մը իջաւ, դիւահարի պէս պատուհանին առջև վազեցի, տոմարը լոյսին բռնելու... չէ, աչքերս չէին խաբեր զիս, մագաղաթային նօտրագըրով մը գրոյմուած էր՝

—Հոգոս համար մէկ արծաթ մէճիտ:

ԱՌՍՆԶԱՐ

15 փետրուարի 1963 թ.

\* ) Գիլիթ-ղալէմ=մասնաւորապէս դօտիի մէջ կրկու համար մետոյկ շինուած, երկար փողով թանաքաման-գրչաման մը:

աթոռ մը առնելով սեղանին ծայրը նստաւ, և ես կրցայ անմիջապէս գործի սկսիլ:

Զգացումն ու պերճախօսութեանս ամբողջ թափովը յիշեցուցի այն սոսկալի հարուածը, որ մեր գլխուն իջած էր, նրկարագրեցի անոր ամբողջ անուշի հետևանքը. քանի մը օրուան մէջ սերունդներու աշխատութեան արդիւնքը ոչնչացած, բազմաթիւ շէն գիւղեր մոխրակոյտերու վերածուած, բնութան որ ժիր ու կտրիճ գառականներ անվաստակ ու հացի կարօտ, հազարաւոր այրիացած մայրեր ու որբացած մանուկներ անոր անօգնական: Բացատրեցի մարդու և հայու՝ մեր նուիրական պարտքը շուտափոյթ օգնութեան ձեռք կարկառելու այս թշուառներուն, մանաւանդ այն փոքրիկ անմեղ, դժբաղդ հրեշտակներուն, որոնք գիշերները զիրար գրկած՝ սալաշատակներուն վրայ կը պառկէին, իրենց մայրերու ուրուականներուն հետ զոռանցելով և ցերեկը փողոցի շուններուն հետ կը մրցէին անունդի թափթըփուքներու համար: Մանրացայ կրկնակի պարտականութեան վրայ այն բազդաւորներուն, որոնք անձնապէս զերծ մնացած էին հարուածէն, որոնք զեռ առատ միջոցներ առնէին ապրելու, վայելելու և պէտք է որ ուրիշներն ալ գէթ սովէն փրկէին: Շնչտեցի մասնաւորապէս այն մեծ դերը, զոր ինք առանձնապէս կրնար այս պահուս կտուարել խոշոր նպատակով մը թէ՛ այս աշխարհի վրայ անթառամ յիշատակ և թէ՛ հանդերձեակն մէջ յաւիտենական երջանկութիւն ապահովելով: Յոյց տուի թէ ինչ անքաւելի մեղքը, ինչ արքայափելի ոճրագործութիւն պիտի ըլլար անտարբերութիւնը այս միջոցին, երբ մինչև իսկ աննշան զոհողութիւններով մարդկային կեանքեր կարելի է փրկել ամեն վայրկեան: Եւ վերջապէս բարոյական այս բոլոր նկատումները մէկգի թողնելով, խնդիրը զուտ նիւթական շահու սեռակէտով քննեցի: Չէ որ աշխարհը անցաւոր էր, իսկ ինք անզուակ ու անժառանգ. մինչև հիմա ո՞վ կրցած էր հոս զիգած հարստութեանէն հետը բան մը տանիլ անդի աշխարհը գերեզմանի գետնուղիով. փոխադրութեան միակ և չափազանց շահաւոր միջոցը կը մնար դարձեալ բարեգործութիւնը, որ բնութագրակ տակուտով վճարելի փոխանակագիրներ կուտար երկնային դրամատան վրայ:

Սոսա՞ծ միջոցիս Լուրնայ Մեղրոնին գէմքը կը դիտէի ուշադիր, խօսքերուս տպաւորութիւնը նախագուշակելու համար: Ձեռքերը կուրծքին կապած, գլուխը կախ, կարծես աւետարանի տակ բռնած ըլլար՝ անշարժ նստած էր, լուս աղօթողի մը խոփմունքով: Երբ խօսքս աւարտեցի, սոքի ելայ և հանդանակութեան տոմարը բանալով՝ սեղանին վրայ՝ առջևը դրի:

—Աստուած Ինք ողորմի, մարդոց ողորմութենէն ինչ կ'ենէնէ։  
 Այս միտունջը միայն կրցայ լսել բերնէն։ Առանց երեսս  
 նայելու, մեծ վերարկուին մէկ կոճակը քակեց, տակէն արոյրէ  
 ղիվիթ-ղալէմ\* մը դուրս ելաւ, գրչամանէն գրիչ մը հանեց,  
 ղիվիթ-ղալէմը սեղանին վրայ դրաւ, թանաքամանին բերանը  
 բացաւ, գրիչը քանի մը անգամ թաթխելով լաւ մը սողորեց և  
 վերջապէս տոմարը առջևը քաշելով, գեղազրութեան վարժու-  
 թիւն ընող աշակերտի մը խնամքով սկսաւ գրել։

Այս սովորական, աննշան մանրամասնութիւնները այդ  
 պահուն այնպիսի խորհրդաւորութիւն մը առած էին աչքիս առ-  
 ջն, որ կարծես ճակատագիրս գուշակող վհուկի մը արարողու-  
 թիւնները ըլլային։ Իսկ երբ գրիչը շարժիլ սկսաւ, ուժգին տը-  
 րտիւս մը առաւ սիրտս, շունչս բռնուեցաւ և ականջներս գըր-  
 չածայրի ճղոցին լարուած՝ կարծես ճիգ կը թափէին աչքերէս  
 առաջ գուշակելու անոր արուած կտուցէն դժուարութեամբ  
 ծորող՝ հաղարաւոր թշուառներու համար գրելիէ ճակատագրա-  
 կան թւանշանները։ Ու ճզոցը դադրելուն պէս տոմարին վրայ  
 յարձակեցայ։

...Մէյմը տոմարին կը նայիս, մէյմը գրողին երեսը... գլու-  
 խըս սկսաւ պտոյտ գալ, աչքերուս վրայ մթութիւն մը իջաւ,  
 դիւահարի պէս պատուհանին առջև վազեցի, տոմարը լոյսին  
 բռնելու... չէ, աչքերս չէին խաբեր դիս, մազաղաթային նօտրա-  
 գըրով մը դրոշմուած էր՝

—Հոգուս համար մէկ արծաթ մէճիտ։

ԱՌԱՆՁԱՐ

15 փետրուարի 1963 թ.

\* Ղիվիթ-ղալէմ = մասնաւորապէս զօտիլի միջ կրկու համար մետաղէ  
 շինուած, երկար փողով թանաքաման-գրչաման մը։